

շուռուր հինք նախորդաց Հայոց և Պարմեաց յունարկն զպրոթեամս, զոր իմ գտեալ ի Միջակետ ի նորին աշակերտացն, կամեցայ ձեզ զըռացակարդ ել:

Դ, “Քանզի այսու ուներ վերնագիրն այսպէս. Ես Աբովնահեղոս էրեւ էրեցի և վերա որ յանձն այսորի ինչ յետք զար ուստին նախորդաց Հայոց, հրամանաւ ուղին Տրտուոյ ուստի է դժուն արտակարծուու:

Ե. “Դոր փոքր մի եւ ապա յիւրում տեղւ ուղն տեսցոս զպատճէն:

“Բայց ես նախ (քան արձանագրութեան անցնելը) սուածին զիւկոս յանձն արտա եւ յարէ արձ սիսայց ասել, նաև զնախնեցն պատմութիւնն աւստի եղեւ սկիբըն ամենայն երկի շենուածոց լրմանց. Եւ անտի ի սոյն պատուաստելց յաւգել զըռացակարդ ութեան վէպս հայոցանցն եւ զառասպելս ունայնս անհանձ ձար զարացն, եւ այն:

Ա. Ե յառաջ բերած հատածից երեւում որ մեր յիշատակագրութիւնը ամբաղջովին չի պատկանում ոչ Մարարասին, ոչ Ագաթանց գեղանին եւ ոչ սուածին դէմքով խօսող Անանունին: Ցիշելով՝ յիշատակարի բրովնագլութիւնը, որ նախապէս գծեցինք, կարող նոր քայլ առ քայլ հետեւ ներածութեան ամենահարգիր կետերին եւ Անանոնի համեմատ կազմել մեր յիշատակարի յառաջանարու հետեւեալ պատմութիւնը, սկզբում Ագաթանց գեղոս մի ինչ որ քայլին ծրդատայ հրամանով զրումէ մի վլիմ վերայ թագաւորների պատմութիւնը, թագաւորների այս պատմութիւնը յունաբէն դպրուեամբ գտնուում է Սանաւրուկի ապարանիք պեղան ժամանակ, եւ ընկումէ Մըծուռնացի (Մծնացի) Մարարա փիլսոփայի ձեռքք. այս փիլսոփանի գտնումէ այդ պատմութիւնը ոչ թէ պարելով այն, ինչպէս մի հմտա խուզարիու, այլ պատահմանը, Պարսից դրան սիւն է Հարգաւուր եղել եւ այս նպատակով Սանաւրուկի ապարանիք աւերակներն պեղել են եւ անսպասելի կերպով գտել յիշեալ արձանագրութիւնը. Եւ իմ կարծիքով այս մասին է ակնարկում յիշատակարի առաջին մութ նախադասութիւնը, թէ Եւ եղեւ ոչ ի կամայական պիտօյից վարդ խուզակի զանստարագել ժամանակ:

Յետոյ Անանունը ձեռք է բերում այդ պատմական թանգարին արձանագրութիւնը Միջակետում, Մարարայի աշակերտներից. սա պարունակումէր “ամբ եւ աւուրք, (այսինքն

պատմութիւն) հինք թագաւորացն Հայոց եւ Պարմեւաց, ” եւ նրա նորագիրն էր. “Ամբ ու ամին թագաւորացն Հայոց, ” Անանունը վըրապատմէլ այն, եւ այդ բաւական չհամարելով նախադար էլի մի քանի բան. “Փոքր մի եւ ապա՝ յիւրում տեղացն տեսցես զպատմէնն ասում է Անանունը, որ գժուար չէ պտրել ենթագրուած արձանագրութիւնը, որ պարունակում էր պարթեւաց եւ Հայոց հինք թագաւորնիք Պատմութիւնն: Բայսնի է, որ յիշատակարի երկրորդ կէսը նորիուած է այս նիւթին, բացի դրանց, ձեռնարկելով երկրորդ կիսն, այսինքն արձանագրութեան պատճէնն, Անանուն, ինչպէս տեսանք, մի անգամ եւ յիշատակարի ամերով. “Քանզի զըյն (թագաւորութիւնէ Արշակունեաց) Ճառէ ժամանակադիրն այսպէս, որպէս առաջդ կայ: Հետեւեապէս այն “Ժամանակադիրն, Ազաթանակացն է, Մարարայի եւ նրա աշակերտների միջցու Անանունի ճենում նընկած պատմական արձանագրութեան հեղինակը: Խնչ են տեսում: Անանունը Արշակունիներին առան այլեւայլութեան Հայոց առաջին թագաւորներէ է համարում, որ պարզ երեւումէ Ագաթանգելովի արձանագրութեան նորագրից: Մեր այս Անանունին բորորիվն անցյատ են Հայկացեան հարըստութեան թագաւորներն, որոնց մինի անունը միայն Ծ. Խորենացուն անպատմէլ ոգեւորութիւն է ազգում. մինչեւ Արշակունիները Անանունը ճանաչում է Հայերին որպէս Խարելացներն, Մեգացուց եւ Մարեգունացներներին ենթակայ եւ ոչ ազգային թագաւորների առաջնորդեամբ յալթող մի ժողովուրդ, երբ Խորենացին ցանկար աշխարհ գալ, որպէս զի իւր հարազատ թագաւորների տեսութեամբ իրախանար:

(Ը-բառ-ա-նիւթիւն: ) ԹԱՐԳՄ. Ե. ԱՎԱՅԵՆ:

### • Ծ Հ Յ Ա Ր Ա Կ Ա Ն •

ՍԵՒ ՖՈՂԻ Ի Ի Ի Ս Ս Ս Ս Ն Ե Զ Ե Ւ Ք Է  
Ժ-  
Սենաստուպուլ:

Ա յ տ ա ն ց ն ա ւ ա հ ա ն գ ի ս տ ա ն մ ե ն մ ե զ ա ս պ ա ն ա ց ո ւ զ ա յ ա շ ա ս պ ի ն ա մ բ ո ւ թ ե ա ն ց հ ա յ ա ն ա ւ ո ր ու թ ե ա ն ա ս տ կ ։ Քանզիքը՝ լեռներու, բարեներու վայ գուստած ամիկիթ էստարունի գիրքովի եւ ծովելքըրը:

Սեւառապալ մանողի առաջնին գտնենք թէ ինչ աւետաներ են մաս ահեղ պատերազմնեն, եւ թէ ճշգրտութեան մասի եացն ալ քաղաքութեան կը հեղ եւ երիարատնեւ պաշարնեն եւ առ կոծութեան հետեւանդները: 1854 թ գլխաւոր յիշառանիարն ՄԱ-լուս-ի բրիգադացոց հետեւան թեատրութեան պարունակութեան կոտ կոփէլ, Ալբրիժն ի յիշառանի իր համար որպէս առ եղիկինի գրամքան մ'ունակ Մարտինի այժմ ցանիկապատ է մաս բանիքուն պահպանութեան համար հապան կոյ, որ լաւ հմտու է թէ պահ ջցին որ մարտինը մը էր իր կանոնական ու որի շաբաթամասները, պահնէն իշերուն ները (blindes), ամբ նիկնեւ կոսնիքը մուշ պատերազմն ի բրատանքն, եւ

Սեւաստոպոլի բալը շրջակայքը  
գերեզմաններով վ. Քաղաք էն դուքս ո՞ր  
թա՞ կը Հանդիպիս ցանկապատ շերին  
կենդանի բալը են պատերազմ՝ մ  
ոյս ահռելի պատճին գէմ:

Նրիմի պատերազմին մասնակցի  
բուժի ինչնույնը բաց ի թերքիցիկն՝ ու  
իրեն յատառի գերեզմաննաները, ու  
ևն իրենց դիմունու սովորութեանը Ամե-  
րիկայի եղած է այս մասին հոգացուց-  
կան գաբրտնն, որու տակի իլ համար,  
պետ եւ բարձրմանի պաշտօնանաները եւ  
է իխն ծառաասանութեւ Տաղկարանի  
Գաղղրիցի պահպան այ կայ շնչա-  
ներուն ու բացական։ Խուսական գ

աւելի հեռու է, ուր վերջինը մատուռ այ կառուցածն է: Խաչ Ռուսակերն իրենց դպիսուն անկման, որ առել է Նախկին ամբողջ թեատր տեղութեան վրայ, թէ Մատափին են թէ քաղցին ինքնուն պարաւեց են շնչառ, եւ այս վերջինին, որ իր քարձը դիրքն զօսաղներու ոչ անշահ բարձրաթիւն կր գրաւ, Պատմախու պարտել (Исторический садъ) անունն է արդ ած: Բոյց Սեւաստոպոլի պաշտամունքներու համար կամ իրավունք գտնաւածարանի՝ քաղցին իրավունքն իրաւն է, եւ այս գեղագոյն գերեանունցին մեջ (Братское кладбище) ինչպէս կը կատար, կամիր պարփակի բրդաւել գեղցիի տաճա կառացուած է, ուր 1890ին աւելցած է Հռուսակար Տոտլեբէն (Totleben) զօրապետին մարմարեայ արձակուր:

Եւ այսպէս Աւելասապոյթ շըմակայքն ու բարձրականականներ քանըցին վըրի մասերը ի են գանի կերպով կը յիշեցնեն սոսկին կազախում և փողոցներու մէջ ալ հոռ հօն գեռ ու տեսանախն պայսած կամ կործանած աներ եւ քանդած չէնքերս մասցորդներ, որոնց ախոր աւելակացը պատերուն ճենքերէն գուրս պահած թշորմ բյուրու սոսկերը միայն փոքր ինչ հսկութեան հստ կու տան:

Սեւաստոպոլի պատերազմի իր ամեն պարագաներով հանրածանօթ՝ աւելորդ է պյուտեղ յիշեցնել, բայց ուղարկին մատո այս ըստը կարգավոր կարթնաց է մարմանանց՝ երբ մանէ քաջապետ թագավարան, որ ինչնին աւերակ շնչիք փայ հմանուած, աւերակներու յիշատակները կը պահպանէ, եւ ուսի գլխաւորաբար՝ պատերազմին վերսորեցեալ, զանազան հետինակութիւններու, յաստակածներու, եւ քարտենաներու մեջ հաւաքառոյ մը՝ Այս յիշատակներէն զայս Աւետաստոպոլի՝ իր գիւղազնն գերեզմաններուն վլայս՝ ըրբյու գևուժը շատ շքեղ նու մըց հետիշեց հաւատած է, որու մէջ մարմարեայ աստատակներու վլայս քանդակառուն են Հաւաքառի, Նախիմով, Կոռնիչով, Խոստինի, Կարպատ, Շէստակիվ եւ Բուտանով անունները։ Այս տաճարը նույնաւած է յանան ռուսական Ս. Ալյաքսանդրի, եւ մէջ գետն էր երկրորդ եկեղեցի մայլ առնի, ուր կան հիւաստ երկերորդ գորաքատներուն եւ ծովապետներուն գալիքները։

Սեւասապովէ ծովզերեայ մասը՝ հակապատակն է իր բարձրանակ ամփեռուն, գեղեցիկ երմանքամյայն տարօրինակ և բարտապահեամուս է լայտակ կառաւուած բայց մնի նոր ջննի երազի եւ աղայատատիկներով, որոնք ծառերու կանաչութեան մէջ շատ հաճենի տեղը ունեն: Հարաբիր այս մասը միայն տեսնեան անհարութ է երեւակայել թէ ինչ պարզ հարեւելի հարսածի է ենթաքրուած եղբ նաև հազի 40 տարի յառաջ՝ Ծովափունքն փայտ ինչ քարձը առաջանախանութիւն կայ շնուռն է՝ ծովզերեայ բուգարու, ու ուր զուողներս թափն մէջ անշոշուած անձնաւ տեղ չեն գրաւեր նաւապանինք, նաւապատեներ, եւ մանաւանդ ծովային զննուորական պաշտօնեայք, որ յայսին կը ցուցնէ քաղաքը

1. Յօսլէքէն թէկէն մասնակցած է խրիմ պատերազմին, բայց գվանուորաբար վերջին 1877-8 ռուս-տաճ. կական պատերազմին մէջ ծանօթ եղած է:

**δημόσιος** πρωταθλητικών θερέπεια: Σ.γν. αγροτικής ολυμπιάδας στην Ελλάδα, με την οποία η Ελλάδα συμμετεί στην Διεθνή Αγροτική Ολυμπιάδα, που διοργανώνεται από την Διεθνή Αγροτική Ολυμπιάδα.

Саша южнобархир է եւ իսկապէս Աթևատառպարփակուոր արքանաւորութիւնն է մեծ նաև աշանդիւոր ու զատ խոր մասէ է ներ, եւ ինքն իր մէջ եւս զատ զատ ճիւբեր կը բաժնէի, որոնց նյութի պէս նաև աշանդիւոր անուն կի լին. Ինչպէս Կա-  
դարնացի այս բառը (սահմանաւահանգիւն), որ

Սեւաստոպոլի մէջ դիմելու արժանի տեղեւ-  
թէն կին Է՝ Ռուսաց նաւագնացական ընկերութէ ենան  
Հսկայածն և նախական աւագան՝ Մօրտոնօվ Ֆլանգա-  
(Պրուտոն էլքի), ու ով վերաբեր մէքենացու-  
ծուարանին է, ով վերաբեր մէքենացու-  
շանաւոր է մանաւանդ վերաբեր մէքենան, որ  
էւրոպիկան պրօտօնական նաւարանին են մէջ ալ ու  
զանաւոր աւելի ունեն անշառուց: Այս մէքենային  
պատուաւոր աւելի ունեն անշառուց: Այս մէքենային  
պատուաւոր է մէծ, մինչեւ 2000 տականաչափ ծան-  
րութեամբ նաւելր ծովն ցամաց հանել եւ փա-  
ստաբէլ նաւարանին այն ման՝ ուր նորութիւններ  
քի կատարուք. էլքէնց այս նաւատիկ համար երկուու-  
թէր պատութիւն ունեն, իւրաքանչիւն 850 սուր երթ-  
նակթեամբ, որն էր 420 սուրը Հիբ վան է, իւս  
430լ ջրի տակ: Այստեղ կը նորութիւն այս շա-  
գնեացաւ թիւթիւն թեան նուելր ։ Նաւարանին այս  
մէջ շինուած նն եւ կը շինուի ին անե բազմութիւ-  
նաւելր, ոյնի իսկ պատերազմնական, ինչպէս Եւ Սեւ-  
ծովու նաւատորմինին՝ Ձեւու, Ավրամ եւ Գեւրիու-  
թէր ։ (Ա. Գեւրիութէր Վաղամձուրակին) զարհաւուր-  
սներ (ամէն մէկը 10 հազար տափառաչափ) կը բար-  
կա-բարկէց, եթէն եւ Արտօնաց թիւթիւններին:

Սեւաստոպոլի հիմնարկութիւնը շատ հին չէ, եւ այս ալ չնորդի իր անհնան հաւաքանագործութիւն է եղած, երբ 1783ին Իռաւական զարգացման վերջու նախանապէտ գրաւեցին, նաևաւ հանգստին ներքին ծայրը միայն թաթշարաց գեղ մի կար աննշան, եւ վիճակն արժանի կրծմանը ներիշյալ (ծեր) առաւելած բայց նաևաւ հանգստին այնպահի էր որ յաղ-թիւ ակնանաց աշաղութեանը էին կը կիրար կիպութիւն ահա հետեւեալ տարին կատարինք է թ. Կայսերական յատուկ Հրավարտութիւն կը հրամայէր “Թաթշարաց առաջարկ կիմիայ գեղի տակ՝ զննուորական նաևաւ հանգստին կառաւցանեն, ծովալպեան թեամբ, նաւարանութ եւ ամրութիւններով, եւ ժամանակ կիր ոգ-ոյն հետեւելով դասական անուանի կը հիքեր զայն՝ — Անուազութ, թէեւ միւնքն 1825 նորականց քաղաքաց զեռ ի հետեւի յար անոնակ կը էր 1804ին Սեւաստոպոլ Սեւ ծովու նաւաստորին գլխաւորնաւ ահանգստան եղաւ, եւ 1826ին քաղաքը եւ նաւաւ հանգստին ամրութիւններուն մեծ աշ տարեալվ, պայ ժամանակնեւն սկսու հնագիտական ծաղիկի եւ ամիշ՝ Զարգացման վերին կետն էր հասեր՝ երբ 1855ին պաշտօնման ու ուժանակութիւն ծագեալ քաղաքան աւերանաց կայս յաւագաց կայս գործադրութիւնը։ Անսահետու թէ պէտք է Սեւաստոպոլի կը ըստ շնորհիւն եւ առաջ աշակ յասակ տարութիւնը, բայց ինչպէս յիշեցինք՝ աւերանիւնուն թողած յշշատափերուն գեռ թարմ են մնացած, մասնաւունդ շըջանիցից քայլ։ Այսու մանեանին Սեւաստոպոլի կը պաշտեան վիճակն մէջ ալ իւր նաևաւ հանգստին գրից շնորհիւ շատ գեղեցիկ քաղաք է, եւ կարեւոր իրեւ պատերազմանկան ծովալիքն անաւասնագիտան, որ երիտարար է Սեւ ծովու կայս։ Օդեսական վիճութիւնը՝ քաղաքն այժմ 16 հազար բնակչէ ունի, որոց մէջ Հայոց թիւը 500ի հազին էր համար, մեծ ա մասսան եկաւուներ, որոնց քահանան յաւ եւ կեկեցիք շնորհին, եւ թէ պատեղի, թէ եւլութայի սահմանաթիւ կայիթը Նպատակի քահանան է որ կը հովանէւ։

Սեւաստոպոլ՝ երկարությունը կազմուած է  
Օդխաղի եւ մրց գծերս հետո, եւ Խուսից ներ-  
քին նահանջներն են, որոն իսկ մայրաբարձրացներեն  
կախուածնեւ եղանքերու համար՝ ընտրելի է ուղարկի  
Սեւաստոպոլի վայեն գալ քան Օդխաղի, իբրև  
աւելի կար ճանապարհ:

Սեւաստովոլին փողոցներուն վրայ ակամայ յիշեցի Կ.Պոլսոյ Խեւեկե-՛ւալդը: Այստեղ ոչ

1 Յօւնական բառ. որ կը Խշանակէ Մթեծափառ քաղաք: Այս ծովու եզրաբար վայ կայ արգեն հին յունական քաղաք մի անուամբ: Բայց ոչ պատճեն, ինչպէս գուցել սիսիամամ հյուրերեն հիմանական են, առ Առևանդ մաս:

թէ մէկ այլ տառենախերսով կան այնպիսի “Հուշ-  
բարձրութէ” թէեւ ոչ այնչափ “Եւսուծութէ” (բարձր),  
բայց քարոզներ դորձեալ զգայի Ամժիիթէասորի  
ձեւով շինուած քաղաքն ուրիշ կերպ ուղ չէր  
կանոր մարուի իր բնակիչները ծովով գերի հարթա-  
թենէն միաւել մերին բարձրաւածութէները հանելու  
համար, եւ անդացիք զիկնախայակն անասպե-  
րութեամբ կ'իջնեն ու կ'ելլեն զարունակ այս աս-  
տիճանակը գարվէրներէն:

Բայց միշտ նաև անսամազց անցոյ Անեւաստապուի  
յազգեախն կամարին տակէն: Այս “Ցաղըթ աման  
կամոր” կոչունո՞ւ երկու կարգ ուիւներու վրայ հաս-  
տառաւած կամոր մի է, սրա ճակատին վրայ կը  
կարդացուի 1846 թւականի: Այս կամորը՝ յամին  
նաև անսամազց կը կազուի յ յիշատակ Վցնովիչ  
կամորն, որ երեւ մեն Անուն ճառաւարութէն հրա-  
մանատարի է եղեր:

Թուղար Անեւաստապուին կը աւերակիւրովն, իր  
նաւարանուն եւ ծովագերեայ եղեցիի շնէրերովն  
ու փողոցի կուրովն մայո նու: Բաւլվարէն կը համն  
զինուարանն երածուութէն այսն, ու կը խառ-  
նուի մեր շողենամի որցին, ապա մեշենաները կը  
մանեն շարունակ մէջ, եւ մենք կը սկիզբ կամաց  
կամոր մօտենալ ծովային եւ ցամաքային ամրու-  
թիւններուն: Ցամարին մարտիցնան եւ ծովու  
զահաւարներն անտարերե աշօք կը գիտեն զմե՞՝  
իր ու ամբու ժամահ եղողի յաստի գտապան թեամբ,  
եւ մէնք բնակնամարպ առանց զունոնց գրաբերու-  
կը առհնէք գէս ի բաց ծով: Օգդ ժամաւար է,  
պայծառ աստեղաբարտ երինից վրայէն՝ գիշերային  
թագուհին իր մեղմ լցոր կը ափու շնեղն գաշօնն  
վրայ: Մէկ կոլեն՝ նեւաստապուին հնագնէն հն-  
ացոյ լցուներն, եւ միու կոլեն՝ նախաղել աչա-  
դին տարածուութէն վրայ փափիացոյ լուսնին ճա-  
ռագայթները դիտելով մացինքնաւայրին վրայ,  
մինչեւ որ ծովային թէեւթէ զիտիւն եկու ծո-  
նրացա փափիօրն մեր արտեւանանց վրայ, եւ  
հանգստան պէտք նույն գուցուց մէզ:

(Ըստ անունիւլ:)

Կ. ՏԻՒՐԵԱՆ



ՀԱՅՈ ԵԽ ԳՈՒՑԵՀՈՎՈՎԵ ԿՈՌՍԵՐՈՒ ԺՄՆԱՊԱ-  
ՀԱՐԴՈՒԹԻՒՆՆ ԴԵՊ Ի ԱՄՄԱԼԵՐԸ ԵՐԿԻՐԸ՝

Զգուած այս խորհրդաւոր հրապարակնեւն,  
որոնցուն Ամբիկէ այնչափ բազմաթիւ անձինքներու  
վրայ կ'ազգէ, եւ անդշացիք արշաւա-  
սէններու Սոմական երկրին մէջ գտած որուա-  
կան յաջողութիւններն հրապարուած՝ 1893ին  
Նոյեմբերի սկիզբը ճամբար ելանք գէս ի ափ-

<sup>1</sup> Աներոյ շատ հետարքական յօշուած, որ  
թարգմանարու յառաջ կը բնեմք, կամ չզոյսի գրի ար-  
դիւնքն է որ լոյս տեսաւ յանորդ թէրթին մէջ: Մի-  
թևինանց դեր կամ անուն է անուն կամ անուն է անուն:

բիկէի արեւելեան եղինը, ուսկից 1894ին  
Ապրիլի միջին անվան եւ դարձանք:

Մեր արշաւանքին նպասակն էր որսի ու  
արկածներու խնդիրը, որուն կընկերանար կա-  
րելի եղածին չափ գիտութեան ալ ծառայելու  
փափաբը:

Անցած ամառւան մէջ արդէն Ալի Խար  
անուան Սոմական կարաւաններու ամենալաւա-  
ռապանդի (ապաւան) մը ծառայութիւնները  
մէզի ապահովութիւնը, որ Ասէն ու Պէրպէրա  
մէզի համար մարդիկ վարձեց եւ ուղարկեց  
երկվարիկ գրաստաններ գնան պատրաստեց, մինչ-  
քուեա ես: Լատրու Քէմէկ (Page) գնդապետէն  
ամենասիրածիր աշակցութիւն գտնելով՝ այս-  
պիսի արշաւանքի հարկաւոր բազմագիմի պի-  
տայշները հոգացի: Նոյեմբեր 3ին 1893ին  
Լցայի Կմերեադոր, շոգենաւով հեռացանք  
թրիւսս քաղզէին:

Այս շքեղ նաւով ըստ ճամբորդութիւն-  
նիս շատ հեշտալի էր՝ ի մասնաւորի Սուէկն  
անցնելն վերջը: Անզ, ապալեր ծովանինայ  
լենաստոնինները որոնք աշէն ձափին մէզի ըն-  
կերացան էին՝ յետախաղաց հեռացան լուսէն,  
եւ քիչ ժամանակէն գտակը զմէն լցնաստա-  
րած, թիւկապցոյտ, արծաթի կոհալիներով ծած-  
կուած Կարմիր ծովանի վայ: Տօթակին ջեր-  
մութիւն մը կը սիսի զգակի ըլլալ: Ամէն կորմ  
կը տեսնուն ճամփորդներ զանազան թիկնա-  
թուններու վրայ անցայ երկնցած: Ամէն բան  
գնոյ մէջ կը ներկայանայ: Ողորկ ծովին որուն  
մակերեւութիւնն վրայ արեգակն փայլքը կը  
փողփողնեն, նաւու՝ որուն վրայ շարժում մը չէ  
նշարուիր եւ որ կիցիչ արեգակն պաշտպա-  
նուելու համար պիտակնելներ վրան առած է,  
ինպատ նաեւ վերջնոր թափիները՝ որոնք ան-  
հոգ կը մրափեն: Մի միակ պարագան որ կը յի-  
շեցնէ մէզի թէս ստեղ գէս ի հարաւային լոյ-  
սութիւնը կ'ընթանակն՝ է մէքենային խորածայի  
խննուած քիւրն, եւ շշուկը նաւացուուկէն պա-  
տառուուղ աղախառն ալիքներուն, որոնք երկու  
կողմանէ կաթնախթոյր փրփրակէղ յորձանքնե-  
րով կ'անցնին:

Ցանցան շոգենաւի կը հանդիպինք: Գեղշ-  
փիններու վատաներ, որոնք իրենց զիթիկանման  
շարժուամերով ասէնելով կ'անցնին, եւ ասս անդ  
փարիկ, արծաթափայլ, թուշտուն ձկուններ,  
որոնք խցանալով ալիքներու վրայէն կը ասնան  
վայրինական նոր կեանք մը կը ներընեն օրուան  
մնակերպ միօրինակութեանը: